



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ

ՏԵՂԵՑՈՒՐԵՐ ԵՎ ԸՆԴԿԵՐԵՐ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԱ. ՏԱՄԻ ԹԻՒ 2.

1853

ՅՈՒՆՈՒՍՄԻ 13.

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՀՆԵԽՈՍՈՒԹԻՒՆ

Նախնաց քաղաք պաշտելու գործիքներուն վրայ համառու տեղեկութիւն :

ԱՐԴԿԱՆՑ ԱՅՉ ԱՌԱՋ ՀԱՐԵԿԱՍ և
ԽԵՆԱԽՈՒԹԵԱՆՑ ԹԻՒՐ ՀԵՏԵ ԱՆՔՆԵ-
ՐԵՆ ԱՅԿՆ ԱԼ Է՝ ԱՅԿԱՄԿԵԿՈՒ ՎԽԱՍԵԼՈՒ ԳՈՐ-
ԾԻՔՆԵՐԸ, ՈՐԾՈՒ ԳԻՒՄՈՐ ՄՈՎՐԸ ԴԿԱՔԵՆ
և արտօսքին պատմիչներէն առնելով՝
կրնանք ըսել որ աշխարհքիս ԱՅՉ ՀԱՐԵՔ
մանելու ատենէն սկսած ըլլայ. Այս-
զիկ իրենց կենացը հարկաւոր գործիք-
ներուն հետ՝ նաև ԱՅԿԱՄԿԵԿՈՒ ՎԽԱՍԵԼՈՒ
գործիքներ հնարկեցին. իբր թէ աննաք
ըլլային իրենց առջի հարկաւոր բանե-
րէն ետև՝ անմիջապէս երկրորդ հարկա-

ւոր գործիքները. և բիչ մը ատեն ան-
բան անամոնց վրայ զանոնք գործածե-
լէն ետև՝ ԱՅԿԵՆ իրենց ընկերակցացը
վրայ գարձուցին :

Աղջակի մարդուս մարմնոյն վխասե-
լու գործիքներէն վերջը՝ զանազան կեր-
պով և այլեայլ ատեն նոր մեքենայներ
հնարկեցին նաև արաստանած տեղերուն
վխասելու ու զանոնք կործանելու համար
Հին ատեն որ երթանք ասորեստանցոց
և եղիակտացւոց ժամանակ՝ քաղքրնե-
րուն առման առջի հնարկը եղած է պա-


շարումը : «Քաղաքին չորս կողմը պատ կամցիցերով ցանկ մը կը քաշէին , որ պէս զի պաշարուածները ելումնւտ կամ դրսէն օգնութիւն մը չկարենան ունենալ , ու սովէն անձնատուր ըլլան . այս կերպս իրաւ քիչ աշխատութեամբ ու քիչ արիւնչեղութեամբ կ'ըլլար , բայց պաշարումը խիստ երկայն կը քշէր , ինչ պէս եգիպտացւոց պատմութեան մէջ Քրիստոսէ գրեթէ 680 տարի առաջ Բասմետիկոսի Ացովոս քաղաքը պաշարելը կը յիշուի , որ 29 տարի քշեց , և ասկէ զատ պատմութեանց մէջ ուրիշ երկայն պաշարումը չըիշատակուիր :

Պաշարման սկսելէն վերջը հնարուեցաւ սանդուխներով քաղաքին պարիսպներուն վրայ ելլելը , զորն որ մինչեւ հիմա կը գործածեն : Այս կարգին մէջ դնելու ենք նաև մեր պատմչաց մէջ յիշուած Քարտանայ արդ ըսուած զինուորները , որոնք ձեռքերնին մէյմէկ Ճանկաւոր փայտեր և կամ ծայրը Ճանկով կապած չուաններ առած՝ ժայռերուն ու բերդերուն վրայ կը նետէին Ճանկերը , և փայտերուն և կամ չուաններուն վրայ պլուելով վեր կ'ելլէին . ասոնք մասնաւորապէս Ատեփանոս Առապելեան կը յիշէ Այրնջակ բերդին առման պատմութեան մէջ :

Ա երթերը երբոր քաղքըներուն պարիսպները բարձրացան ու դժուարացաւ այսպիսի սանդուխներով ու Ճանկերով բերդերուն վրայ յարձակիլը , ահազին մեծութեամբ փայտէ աշտարակներ հնարեցին . ասոնք հաստ գերաններէ ու տախտակներէ շինուած տան մը կը նմանէին , թշնամեաց կրակէն ալ պահապնելու համար՝ աշտարակին վրան կաշիով կամ բրդոտ լաթերով կը պատէին : Այսպիսի աշտարակները մէյմը որ բերդին մօտենային՝ քաղաքը խիստ մեծ լուանդի մէջ կ'իյնար :

Աշտարակին մէջ զանազան սանդուխները շինուած էին յարկէ յարկ ելլելու համար . վարի յատակին վրայ մանգղիոն մը դրուած էր՝ պարիսպը ծեծելու , մէջտեղի յարկին վրան ալ շարժական կամ կամուրջ մը կար գերաններով շի-

նուած , և մէջ տեղուաննքն ալ ուռենիի Ճիւղէ հիւսուած վանդակներով ծածկած : Այսոնք քաղաքին մօտենալուն պէս պարսպին վրայ կը նետէին ու վրայէն բերդին մէջ կը յարձակէին : Աշտարակին ամենէն բարձր մասն ալ տափարակ բաւական ընդարձակութեամբ յատակ մ'էր , որուն վրայ երկայն սրերով ու տեգերով զինուորներ կը կենային , պարապին վրայ թշնամեաց հետ պատերազմելու համար :




Բաղիսոր :

Այս աշտարակներուն վերի կարգերուն մէկուն վրայ կը հաստատէին բացառութեած գործին , որով մեծ ու ծանր տէգեր ու նետեր կը նետէին : Հիմակուան թնդանոթներուն պէս բաղիստրներն ալ իրենց զանազան մեծութեանն համեմատ՝ ուժերնին ալ աւելի և կամ նուազ կ'ըլլար . պտտիկները երբեմն դաշտի մէջ պատերազմելու համար ալ կը գործածուէին , իսկ մեծերը միայն քաղքըներու պաշարման համար պահուած էին :

Այս գործիքս , ինչպէս առաջին պատկերին մէջ կ'երեւայ , երկու անիւներ ունի , և այս անուոցը մէջ տախտակ մը հաստատուած է մէջը կլորակ ծակով մը , այս ծակէն անցուցած է հաստկեկ գերան մը առ ՚ի շեղ դրուած . տախտակին երկու կողմէն պրկած հաստ չուաններ կան՝ երկու անուոց առանցքին վրայ հաստատուած , այս չուաններուն մէջէն անցուցած էր աղեղը , իսկ լարը դրուած գերանին վայրի ծայրը՝ խաշածե գաւազաններու անցուցած էր որ ձիգ կենայ . նետը տախտակին ծակէն կը խոթէին , ու աղեղան լարին կը կըր-

Թնդընէին . Երբոր խաշածե գաւազանը քաշէին՝ լարը իր ուժովը ամփոփուիլ ուզելով աղեղը կը հրէր ու դուրս կը ցատքեցընէր . այս կերպով զանազան մեծութեամբ մէկ կամ շատ նետեր մէկտեղ կը նետէին :

Հնոց մէջ գլխաւորապէս զինուորական արուեստին վրայ գրովը Փլարիոս Ա իկետիուն եղած է՝ որ Քրիստոսի Դ . դարուն վերջերը կ'իյնայ , ասիկայ կը պատմէ որ բաղիստրովն նետուած տէ գերը այնչափ ուժով ու շուտ կը թուշէին՝ որ գիմանցին ինչ որ ելլեր կը կոտրէին , կ'անցնէին : Ի թէնէոս՝ որ Ա արկոսի Է բեղիոաի ժամանակակից էր , կը պատմէ Ի կեսիստրատին համար որ Զ ոտք երկայնութեամբ բաղիստր մը շինած էր այնչափ ուժով որ մեծամեծ տէգեր մինչև 500 ոտք տեղ հեռաւորութեամբ կը նետէր :



Բարձր :


Հոս դրուած պատկերներուն երկրորդը բարձր ըսուած գործին է՝ զորն որ մեր պատմիչներն ալ կը յիշատակեն , որ քարեր և զանազան գունտեր նետելու կը գործածէին . ասիկայ երկայն գլանէ մը բաղկացած էր , վարի կողմը հաստ , որ երթալով կը բարակնար , վերի կողմը նորին կը հաստընար , կը լայննար և վերջապէս նորին նեղնալով սրածայր կը վերջանար , այս վերի կողմի լայնցած կտորին մէջ խոռոշ մը բացուած էր ուր որ կը զնէին նետելու քարերը ու գունտերը . իսկ գործածելու կերպն այս էր . ինչպէս պատկերիս մէջ կ'երեայ , վարի հաստ ծայրը երկու զուգահեռական հորիզոնական դիրքով գերաններու մէջ անցուացած էր . ինչպէս կամ շատ նետելու գարերը ու գունտերը ու զանազան մեծամեծ քարեր թշնամեաց վրայ նետելով մեծ վնասներ կը պատճառէին :

Նով մը հաստ գայտի մը անցուցած էր . երբոր այն չուանը քակուէր՝ գլանը վարի կապուածքին ուժովը կը ցատքէր և ուղղահայեաց դիրք առած՝ կ'երթար երկու հորիզոնական գերաններուն վրայի երկու սիւնակաց գոտիներուն կը զարնուէր . այս զարնուածքով խոռոջին մէջի քարերը սուկալի ուժով հեռուները կը նետուէին :

Ի այս ահաւոր գործիքը ասորիներուն գտածը կը կարծուի . որուն գործածութեան ժամանակ , ինչպէս մեր Ա ատթէոս Աւոհայեցին կ'ըսէ , բոլոր քաղաքը կը գողար : Ա եր պատմչաց մէջ գրւխաւորապէս Ա աստիվերտցին և Աւոհայեցին են որ այս գործիքս կը յիշեն : Ա անազկերտին պաշարման պատմութեան մէջ կ'ըսէ Ա աստիվերտցին այս գործիքիս համար՝ որ մինչև 60 լիտր ծանրութեամբ քար կրնայ հեռուները նետել . իսկ Ա իտրուվիոս մինչև 12,000 լիտրի կը հանէ այն քարերը , որ թէպէտ չափազանց ալ երեայ , այսու ամենայնիւ գործիքին ահաւորութիւնը կը ցուցընէ : Խակ Աւոհայեցին կը յիշեն : Ա ախիլ թագաւորին հեռա քաղաքին պաշարման համար շինել տուած բարանը՝ որն որ Ա աղէշ կը կենար , և Տուղրիլ Ա անազկերտի պաշարման մէջ գործածեց : Ա սիկայ այն աստիճանի ահաւոր և ուժով էր , որ առջի զարնուածքին , կ'ըսէ Ա աստիվերտցին , պարապին մէկ կտորը փլուց : Ի այս գործիքս առաջերէց մը ձարտարութեամբ մը աւրեց , Տուղրիլ պաշարման մէջ նորիէն նորոգել տուաւ , աս ալ եւրոպացի մը դիւրավառանիւթով մը այրեց կ'ըսէն նոյն պատմիչները : Ա սովոր պատերազմներու մէջ մեռնողները ու սատկած կենդանիները կը նետէին որ թաղելու ժամանակ չկորսընցընէն , ու մնալով ալ բանակին օդը չապականեն : Շինկիվիսանի ու Ա էնկթիմուրի պատերազմներուն մէջ շատ կը յիշուի այս գործիքս , որով մինչև ջաղացքի մեծամեծ քարեր թշնամեաց վրայ նետելով մեծ վնասներ կը պատճառէին :

Քովշան կաթուղիկոս և Թաովմա

Արծրունին կը յիշատակեն նաև հրացանունիւնը , որն որ ուրիշ բան չէր , բայց եթէ այսպիսի գործիքով մը զանազան դիւրավառ նիւթեր թշնամեաց վրայ նետել . ինչպէս թօվմայ Արծրունին կ'ըսէ Շուղայի զօրաց համար . “ Ե. Ա. Հուր և ծծումբ նաւթիւ բարձեալ ” ՚ի գործ պատերազմին , զոյծ բնու . “ թիւնս յանօթս ապակեղէնս եղեալ , ” և մանր զծծումբն ընդ նմին խառնեալ , եղեալ ՚ի պարտատիկ մեքենայից , և զշուրն առենթեր նմին հընարաւորեալ արկանել զամբոցաւն . ” :



Մանգղիռ :

Քաղքըներուն պաշարման մէջ գործածուած ամենէն աւելի վնասակարը մանգղիռն գործին էր , որով քաղաքաց պարիսպները կը ծեծէին . և այս գործիքին գիւտալը քաղքըներուն երկայն պաշար մունքները կարծըցան : Անդզլոնընտաւու կայմին նման երկայն ու հաստ ցից մ' էր կաղնի ծառէ շնուրած , ծայրն ալ երկթէ կամ պղնձէ խոյի գլուխ մը հաստատած , անոր համար այս գործիքու իր ալ ըստւեցաւ . այս ահագին ցիցը երկու գերաններու մէջ շղթաներով կախուած էր , և ինչպէս վերը յիշուեցաւ աշտարակներնուն վարի յատակը հաստատուած էր , աշտարակին այս կտորու կրեայ կ'ըսուեր . որովհետեւ այնպէս ուժով ու պինդ շինած էր՝ որ թշնամեաց կատակին նետերուն և ամենայն դիւ-

պուածներու կը դիմանար . այն ահագին գերանը ծօծանակի պէս կը շարժէին , և ուժով պարսպին զարնելով կը փլցընեին ու խրամ կը բանային :

Կիրակոս պատմից և Աստիվերտցին կը յիշեն նաև Փէլէկուան ըստւած գործին , որն որ ինչպէս պատմութենէն կ'երեայ , բարսմէն տարբերութիւն մը չունէր : Աստիվերտցին կը պատմէ որ Անաղկերտի պաշարման ժամանակ՝ այսպիսի գործիքով ծեր երկց մը թշնամեաց քարերը իրենց վրայ կը դարձնէր . որ ազգայնոյ մը ճարտարութեան գիւտն ըլլալով հոս պատմութեան նոյն կտորը յիշենք . “ Եթե այսորիկ մեքենայս կանգնեալ այնու պատերազմէին . իսկ երկց ոնմ 'ի մերոցս հնագոյն ունելով աւուրս , որ յոյժ տեղեակ էր արուեստին , և սա իւր կանգնեալ Փիլիկուան . և լինէր յորժամնոքա քար եղեալ 'ի պարսատիկս մեքենային և ձգէին 'ի քաղաքն , երէցն զիւր քար դէպ ուղիղ նոյցա քարին արձակէր , որպէս զի դէպ քար երիցուն 'ի քար անօրինացն 'ի վերայ իւրեանցն ընկենոյր : Օ այս արարեալ անօրինացն եօթն անդամուն ինչ կարացին վճարել , քանզի զօրացաւ քար երիցուն 'ի վերայ նոյցա ” :

Այսափ յիշուած գործիքներէս զատ կարենացին կը յիշէ նաև էլ ըստւած գործին , որով Ապուհ Պարսից թագաւորը Տիգրանակերտի պարխապնէրը կործանեց : Այսիւայ ինչպէս որ կ'երեայ էշու կերպարանքով անուաւոր բերդ մ'էր , զօրն որ իրեք իրեք հոգի կը քըշէին ու բերգին կը մօտեցընէին՝ և մարդիկ գործիքին տակը մուած՝ մուլճերով , կացիններով բերգին հիմը կը փորեին :